

բուած ամէնէն ու միշտ փնտռուած իր բազմաթիւսակ և օգտակար պարունակու թիւմը:

— Այս տարուան Ռադոյցներու կարգին մէջ յիշատակենք Երուսաղեմինը որ կարեւոր յաւելուած մ'ունի ընծայելով Ալեքսի մը Երուսաղեմի Ս. Յակոբեանց տապարանին վրայ:

— Անշուշտ ասոնցմէ շատ աւելի կարեւոր հրատարակութիւններ են Սէ. Ա. Meilletի Հին-Հայերէնի տարրական քերականութիւնը, իրեն լեզուագիտական ու սուննաարութիւնները Հին հայերէնի յատկերէնէն առած մի քանի փոխառութեանց վրայ և հայերէնի մէջ շարադասութեան վրայ: Այսպէս է նաև K. M. T.ի համառօտ բայց սրատես ակնարկն Կովկասեան եռյապատմական շրջանի վրայ, ուր հայերէն համեմատութիւնը ալ կը ծառայեն լուսարանութեան:

— Տեղույ սղութիւնը կը պարտաւորէ զմեզ ակամայ և ցաւելով առանց յիշատակութեան անցնելու շատ զործեր որոնց ցուցակը յաջորդ էջերու մէջ ամփոփած ենք, և որոնց պարունակութիւնը արժանի է ներկայացուելու դպրոցական ուսուցչաց և աշակերտաց ուշադրութեան: Անշուշտ ոչ ամէնն ալ հաւասարապէս լաւ աշխատասիրուած են, և ոչ ալ նոյն աստիճանի կարևորութիւն մ'ունին. կան որ բոլորովին ալ աննպատակ են թերևս կամ իբրև կրկնութիւն նախորդ հրատարակութեանց և կամ իբրև պակասաւոր զործեր:

— Փերթուածներու և վիպական բաժնին մէջ ալ յիշենք անդղակի Աժտէրեանի, Բաշինջաղեանի, Զարդարեանի, Թէրէհեանի, Տիկ. Խսկուհի Մինասեանի, Պարսամեանի, Օհանեանցի, և այլն՝ անուններ, որոնց Հէքերը, Էպիգրիքը, Clarté Nocturne, Հրաշայի Յայտարարները, San-glots, Արիսի տօնը, Armeniens Leid, գրեթէ հաւասարապէս հայկական սրտի ցաւը նուազը կը հնչեցնեն, որոնց հետ ի խառնուին թարգմանածով թարգման Յայտարան Ալեքիսեան գրականութեան (Սահակ-Մեսրոպի), Վեպիկներ Տօլստոյի ևն.:

Հ. Յ. ԱՅԳԵՐ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

Հ. ԲԱՐՍԵԼ Վ. ՍԱՐԳԻՍԵԱՆ. — Մայր Գուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Միթիթարեանց ի վենետիկ. Հատոր Առաջին. Վենետիկ Ս. Ղազար 1914. — P. Basile Dr. Sarghissian. Grand Catalogue des Manuscrits Arméniens de la Bibliothèque des P.P. Mékhitaristes de Saint Lazare, à Venise. Vol. I. Manuscrits de l'Antique et du Nouveau Testament. (Eu arménien moderne) p. I-XX 838, in-4°:

P. Garabed Dr. Der-Sahaghian. — Chateaubriand en Orient. Venise St. Lazare 1914. (Գրախօս. յաջորդ թիւով):

Fred. Corn Conybeare & J. Oliver Wardrop. — A Catalogue of the Armenian Manuscripts in the British Museum... to which is appended A Catalogue of Georgian Manuscripts in the British Museum.. London 1913.

ՍԱՀԱԿ Ծ. Վ. ԱՍՏՈՒԿԱՆՍՈՒԹԵԱՆ. — Պատկերացոյց հաւաքածոյ մասնաւոր հնութեանց Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի և շրջակայից. Պրակ Բ. ի տպ. Սրբոյ Յակոբեանց. Թիւրքուաղէմ 1913:

Մ. ԱՅԵՂԵԱՆ և Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ. — Մովսիսի Խորենացոյ պատմութիւն Հայոց: (Գրախօս. Տեառն Սուրբապայ Արք. Պարգեանց). Պատմագիրը Հայոց, Հատոր Երկրորդ. Գիրք Առաջին. Տփղիս-Արագածի վանքական Մարտիրոսեանց. 1913:

— Ստեփանոս Նազարեանցի երկերը կենսագրական ակնարկով. Հատոր 1. Թիֆլիս տպ. Ն. Աղանեանի 1913:

(Կոպի. Հայ Հրատարակչական ընկ. N. 16)
K. Kostaneun. — Vmakan Taregir Թովթակ յոլովատոյ արթանագրոյեան հայոց. Petropoli. Typis Academiae Caesareae Scientiarum 1913. (Bibliotheca Armeno-Georgica II).

Կ. ԿՈՍՏԱՆԵԱՆՑ. — Վիմական Տարեգիրք. Յուդեական ժողովածոյ արձանագրութեանց Հայոց:

ՀՐ. ԱՃԱՌԵԱՆ. — Էմիեան արգագրական ժողովածու. հրատարակութեամբ Լազարեան ճեմարանի արևելեան լեզուաց, Հատոր Թ. Հայերէն գաւառական Բառարան. Թիֆլիս 1913:

ԵՂԻՇԷ Ա. Գ. ԳԵՂԱՄԵԱՆՑ. — Պատմական Գաղուածներ. (Արտատպած «Հովիւ» շաբաթաթերթից):

— Պրակ Հինգերորդ. Յովհաննէս Բ. Կաթողիկոս Ման I. Բագու տպ. Ն. Երևանցեան 1911:

— Պրակ Վեցերորդ. Յովհ. Բ. Կաթ. Ման II. Բագու տպ. Ն. Երևանցեան 1913:

— Պրակ Եօթներորդ. Ներսէս Ե. Կաթողիկոս Աշտարակեցի. Ման I. Բագու տպ. Ն. Երևանցեան 1914:

ՊՐՈՖ. Վ. Վ. ԲԱՆՍՈՎ. — Եկեղեցու պատմութիւնը տիեզերական ժողովների շրջանում. Ռուսերենից թարգմ. Արտակ Վ. Սմբատեանց. Վաղարշապատ. տպ. Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի 1914:

ԱՐՇԱԿ Կ. ԹԻԻԹԻԻՆՅԱՆ. — Պատմական Յիսուս Քրիստոսը. (հետեւողութեամբ աշխարհաճամբա հեղինակներու). Յատաճարան Բրոք. Վ. Յ. Յակոբեանէ. Մարզուան. տպ. Ներսո և Սրապեան 1914:

ՍԻՄՈՆ ԳԱԲԱՄԱՃԱՆ. — Բաֆֆի. — Կենսագրութիւն. Կ. Պոլիս. տպ. Գ. Պաղդալեան 1914:

*** — Տօն Քաշուր. Կ. Պոլիս. տպ. Օ. Արզուման 1913:

ՄՈՆՍ. ՇԻՐՈՍԱՅԷՐ. — Պապ և Աւետարան. թարգմանեց Զենոր Մըրըրիան. Երկրորդ տպագր. Կ. Պոլիս. տպ. Օ. Արզուման 1914:

Յ. ՍՈՒՖԵԱՆ. — Լիբանան և Լիբանանցիք (Համառոտ տեղեկութիւններ). Գահիրէ. տպ. Եղիշէ Թորոսեան 1913:

ՊԵՏՐՈՍ ՌՈՒԲԷՆ ԹՈՐՈՍԵԱՆ. — ՄՂԷ ՄԿրտիչ Փորթուգլեան. տպ. Պ. Ռ. Թորոսեան 1912:

P. Minas Dr. Nurikhan (Mechit. di Venezia). — Il Servo di Dio Abate Mechitar, Fondatore dei PP. Mechitaristi. Sua Vita e Suoi Tempi (Fatti storici e questioni dogmatiche in Oriente). Con 55 illustrazioni e 60 Documenti. Roma-Venezia. 1914.

ԳԵՈՐԳ. Ծ. Վ. ԹԵՂԻՊԵՆՅԱՆ. — Հայք և Կոստանդիանոս կամ Ս. Գրիգորի Լուսաւորչին մերոյ ի Հոռոմ ուղևորութիւնը. ի յիշատակ վեշտասաներորդ հարիւրամեակի Միլանու հրովարտակին. Կ. Պոլիս. տպ. «Կաթողիկէ Արձագանգ» 1913:

Հ. Ֆ. Պ. ԼԻՆԶ. — Հայաստան. Ուղևորութիւններ և ուսումնասիրութիւններ. թարգմ. Լեոն Լարենց Ա. Հատոր. Ռուսական Հայաստան. Կ. Պոլիս. տպ. Ռ. Սագաեան 1913:

(Հրատ. Պ. Պալենց. Կ. Պոլիս): — Օշական. Գրական ժողովածու. (Հրատարակ. Դպրոցասէր Տիկնանց Օթանդակ Օրիորդաց Միութեան). Կ. Պոլիս. տպ. Շանթ. 1914:

ՄԻՀՐԱՆ Յ. ԱՃՏԷՐԵԱՆ. — Հեքեր. Գահիրէ. տպ. Զարեհ Ն. Պէրպէրեան 1914:

M.me Iskoui Minasse. — Sanglots (poèmes en prose) avec un préface de M. Fr. Macler. Constantinople. Impr. de la «Patrie» 1913:

ԼԵԻՌՆ Մ. ԼՈՒՍԻԿԵԱՆ. — Ս. Մեարոյ և հայ գրի գիտը. Մարզուան. տպ. Ներսո և Սրապեան 1913:

ԱՏՈՄ ԵԱՐՃԱՆԵԱՆ — ՍԻԱՄԱՆԹ. — Սուրբ Մեարոյ. Կ. Պոլիս տպ. Օ. Արզուման 1913:

ՎԱՀԱՆ ԹԵՔԷԵԱՆ. — Հրաշալի Յարութիւն 1901-1914. Կ. Պոլիս. տպ. Օ. Արզուման 1914:

D. Varoujan. — La Concubine, poème héroïque' traduit de l'arménien par Jean Minassian avec un préface du traducteur. Constantinople. Imp. Bédjidian Frères 1914.

ՕՀԱՆ Ս. ԽՏԱՄԵԱՆ. — Գործնական
քերականութիւն Արաբերէն լեզուի. Գա-
հրէէ տպ. Զարհէ Ն. Պէրպէրեան 1913:

ՊԵՏՐՈՍ Ռ. ԹՈՐՈՍԵԱՆ. — Ինքնու-
սուցիչ անգլիերէն լեզուի. Ուսուցչական
ամենէն վերջին մէթոտով շինուած. Եր-
կրորդ տպագր. Նիւ-Եօրը. տպ. Մանուշակ
1913:

ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ. — Բա-
ցող բանալի ֆրանսերէնի. պատկերազարդ
ի ձեռն հայ ուսանողաց և ինքնաշխատու-
ղաց. Նոր գիւտ. կատարելագոյն մէթոտ
և աշխատասիրութիւն. Կ. Պոլիս. տպ. Օ.
Արզուման 1914:

Կ. ՉԱԼԱԼԵԱՆ. — Զեռնարկ Էսպերան-
տո լեզուի Ekzercand de langue Espe-
ranto. Tiflis. տպ. Esperanto 1913:

Ա. Պ. ԱՆԴՐԵՅՎ. — Էսպերանտո մի-
ջազգային լեզուն, նրա ներկան, անցեալը
և ապագան. Նուիրուած է լեզուի հեղի-
նակին Դր. Լ. Չամբէհօֆին. Ռուսերէն
բնագրից թարգմանեց Կ. Չալալեան. Պա-
քու տպ. Ելեկտրաշարժ Baxy լրագրի
1913:

ԵՄԻԼ ՕԹՈ - ԹԵՐԶԵԱՆ. — Ընթացք
ֆրանս. լեզուի. Նոր քերական ֆրանսե-
րէն. պատկերազարդ է. տպագրութիւն
(բարեփոխեալ). հրատ. Պ. Պալենց. Կ.
Պոլիս. տպ. Օ. Արզուման 1913:

— Նոր մեթոտ զրուցատրական ուս-
ման ֆրանսերէն լեզուի. Մասն Բ. հրատ.
Պ. Պալենց. Կ. Պոլիս. տպ. Օ. Արզու-
ման 1912:

— Նոր մեթոտ... Մասն Գ. հրատ.
Պ. Պալենց. Կ. Պոլիս. տպ. Օ. Արզու-
ման 1912:

Խ. Ս. ԹԱՀՏԱՃԵԱՆ. — Գեղազրութիւն
հայերէն-ֆրանսերէն. Կ. Պոլիս. հրատ.
Պ. Պալենց. տպ. Օ. Արզուման:

Խ. Ս. ԹԱՀՏԱՃԵԱՆ. — Գեղազրութիւն
հայերէն-ֆրանսերէն-տաճկերէն. Կ. Պո-
լիս. հրատ. Պ. Պալենց. տպ. Օ. Արզու-
ման:

— Մեծադիր պատկեր Ս. Սահակի.
հրատ. Պ. Պալենց:

— Մեծադիր պատկեր Ս. Մեարուի.
հրատ. Պ. Պալենց:

— Մեծադիր պատկեր Միխիթար Ար-
բաճօր. տպագր. Ս. Ղազար. Վենետիկ.
ՅՐԱՆՑ ԶՈՅՄԱՆ. — Տօրի և Մալի.
գերմաներէնից թարգմ. Վէրորգ Բարխու-
ղարեանց. հրատարակ. Աղբիւր-Տարազի.
տպ. Հերմէս. Թիֆլիս 1913:

Գ. ՄԵՐԵԱՆ. — Ոսկեպողք. արեւելեան
աւանդութիւն պատկերազարդ. հրատար.
«Նուէր Մանուկներին» ընկերութեան. տպ.
Ն. Աղանեան. Թիֆլիս 1913:

ՅՐ. ՅՕԿՈ. — Մի ժամայ նախարա-
րը. պատմուածք. պատկերազարդ. թրգմ.
Աթ. Խնկոյեան. հրատ. Նոյն, տպ. Նոյն.
Թիֆլիզ 1913:

Բ. ԿՈՂԼԻՆԳ. — Կոտուկօ Էսքիմոս տը-
ղան. պատմուածք. Էսքիմոսների մասին
ներածական մի յօդուածով. թարգմ. Նիկ.
Սարգսեան. հրատ. տպագր. Նոյն Թիֆլիզ
1914:

ՍՕՖԻԱ ԳԱԼԱՉԵԱՆ. — Այգեպանի մօտ
(Զրոյց գորտերի և օձերի մասին). հրատ.
տպ. Նոյն. Թիֆլիզ 1914:

ՅԱԼՈՐ ԱՂԱՐԱՐ. — Թուխը. մանկա-
կան հեքիաթ. ձրի յաւելուած «Հասկեր»
ամսագրի. հրատ. տպ. Նոյն. Թիֆլիս
1914:

Տ. ՆԱՏԱԼԵԱ ԱՍԱՏԵԱՆ. — Թերուս
կնոջ խոստովանանքը. հրատ. Կովկասի
Հայոց Հրատարակչական Ընկերութեան.
տպ. Ն. Աղանեան. Թիֆլիզ 1913:

— Ֆեօդօր Իօաննովիչ Արքան. ողբերգ.
հինգ արարուածով (1868). թարգմ. Տ.
Յովհաննիսեան. հրատ. տպագր. Նոյն:

ՀԵՐՄԱՆ ԶՈՒԴԵՐՄԱՆ. — Հոգսը՝ Ռու-
ման, գերման. 115րդ հրատարակութիւնից
թարգման. Գէորգ Ալթունեան. հրատ. տը-
պագր. Նոյն:

Լ. Ն. ՏՈԼՍՏՈՅ. — Հաջի-Մուրադ.
թարգմ. Լ. Դանիէլեանի. հրատ. տպագր.
Նոյն:

— Հայ գրի և տպագրութեան մեծ տօնը
(1500 - 400) Յորկինական ժողովածու.
Հրատարակութիւն Աստրախանի հայ գրա-

կան գեղարուեստական ընկերութեան. Աստորիան, տպ. Ապրեսեսի և Ուկուր Ընկ. 1913:

— Դարնեպակ նուիրում Հայ գրերու 1500ամեայ և Հայ տպագրութեան 400 ամեայ միացած յորելանին. Ամասիա. տպ. «Փոքր Հայք»-ի 1913:

Ս. ՀԱՄԱԼԵԱՆԻ. — Ընտանի կենդանիների վարակիչ հիւանդութիւնները (անասնապահական ձեռնարկ). Թիֆլիս. տպ. Նադեժդա 1913:

— Տեղեկագիր Հայոց Ազգագրական ընկերութեան 1912 թ. գործունէութիւն. Թիֆլիս արագատիպ Էսպերանտո 1913:

— The Armenian College and Philanthropic Academy. (Founded 2nd April 1821). Report for 1912-1913. Calcutta printed at the catholic orphan presses 1914.

ՊԵՏՐՈՍ ՌՈՒԲԷՆ ԹՈՐՈՍԵԱՆ. — Ամերիկեան քաղաքացի. ինչպէս կարելի է ըլլալ Միացեալ Նահանգներու Ամերիկեան քաղաքացի. Ուէլզ Հոպօքըն Ն. Ճ. տպ. Թորոսեան 1912:

Տ. ՆԱԶ. — Խօսք և գործ. հրատար. Աղբիւր-Տարազի. Թիֆլիս տպ. Հերմէս 1914:

ԹԵՈԴՈՒԿ. — Ամենուն տարեցոյցը. Ազատ Հայուն պզտիկ հանրագիտարանը. 1914. Տրդ տարի. Կ. Պոլիս հրատ. և տպ. Մ. Յովակիմեան:

— Օրացոյց 1914 թուականին Գրիստոսի և Հայոց ՌԵԿԿ = 1363. Յաւելուածով և ութը պատկերներով. Յերուսաղէմ ի տպարանի Ս. Յակոբեանց:

— Գրացուցակ Պ. Պալենց գրատան. Կ. Պոլիս. տպ. Օ. Արզուման 1913:

Ա. ՍՈՒԱՆԵԱՆ. — Մեարոպեան քաղաքի և մեղեղի. 413-1513-1913 Հոկտեմբեր 13 կրկնակ գրական Յորելաններու առթիւ Սահակայ և Մեարոպայ անմահ յիշատակներուն ձեռնալ:

— Felicitations-Valse.

Ռ. Ղ. — Երգեցողութիւնը Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ. Բազմաձայն մշակմամբ. Ե. Պատարագ (Յորդոր). Մոսկուա.

փորձնական նախագրատիպ հրատարակութիւն Սեպհականութիւն Հեղինակին:

ԹԵՈԴՈՒԿ. — Տիպ ու տառ. հայ տառերու գիւտին 1500ամեակի և տպագրութեան չորեքդարեան կրկնակ յորելաններուն առթիւ (412-1512-1912). «Գիրք»ին ծագման և միջազգային ու հայկական տպագրութեան վրայ ձգուած ակնարկ մը. գեղարուեստական տիպ 180 պատկերներով զարդարուած. հրատ. տպ. Վահրամայ և Հրաչէի Տէր-Ներսէսեան. Կոստանդնուպոլիս ՌԵԿԱ. (1912):

— Նախընծայ. ձօնուած Ամերիկահայ Ուսանողական Միութեան կողմէ Հայ տպագրութեան չորսհարիւրամեակին. տպ. «Կոչնակ»-ի. Նիւ Եօքը 1913:

— Ուսանող. Հայկական տպագրութեան 400ամեակի յիշատակին. հրատ. Եւրոպայի Հ. Յ. Դ. Ուսանողական Միութեան. տպ. «Ազատամարտ»-ի. Կ. Պոլիս 1912:

— Սգապսակ Փիէր Գիյեանոյ յիշատակին. տպ. Արաքս. Կ. Պոլիս 1913. [Այս հատորէն 150 օրինակ՝ ընտիր թուղթով և թուակարգեալ՝ տրամադրուած է Փիէր Գիյեանոյ Յուշարձանի շինութեան մասնաժողովին: Գիյեր կամաւոր]:

ՅԱԿՈԲ Յ. ԹԵՐԶԵԱՆ. — Կիլիկիոյ աղէտը (պատկերազարդ). տպ. Յ. Ասատուրեան և Որդիք. 1912:

— Turkish Atrocities. The Joing Turks and the Truth about the Holacaust at Adana in Asia Minor during April 1909. By the Author of «Turkey and the Turk». 1914:

A. MEILLET. — Altarmenisches elementarbuch. Heidelberg 1903.

Կ. Յ. ԲԱՄՄԱԶԵԱՆ. — Իսկական պատմութիւն Հայոց. — քարտէսներով, վաւերական պատկերներով, ճիւղազարական տախտակներով և ժամանակագրական ու յատուկ անուանց ցանկերով. Ա. Մաս. Կ. Պոլիս. Գրատուն Պ. Պալենց 1914:

Ն. SOUSOË. — Վէպիկներ. Մոս-
կ. տպ. Բ. Բարսուղարեանի. 1911:
ՅԱԿՈԲ ՔՇՆ. ԲԱՐԵՁԱՆԵԱՆ. — Կռիւր
նովթան ու կրօնքի մէջ. տպ Կիլիկիա.
տոն 1912:

ԲԵՌՈՒ Ծ. ՎՐԻ. ԱՐՍԼԱՆԵԱՆ. — Հայ
նորութիւն. տպ. «Կոհակ»ի. Կ. Պոլիս.
1913:

ՌԱՐԱՆ ԱՆՎԼԻԱԿԱՆ ԳՐԱՆԱՆՈՒԹԵԱՆ.
(Առաջին շարք) հայացուց՝ Սահակ-
արուպ. Տպ. «Կոհակ»ի. Կ. Պոլիս 1913:

Ն. ՄՈՒՊԱՆԵԱՆ. — Քառասնամայ
եկեան Յակոբ Գուրգէնի. Կ. Պոլիս.
1913:

ՅԱԿՈԲ Վ. ՄԱՂԱՐԵԱՆ. — Համառոտ
սագրութիւն Տեառն Կոմիտասայ Քա-
նայի Բէժմիւրենանց. տպ. «Կաթողիկէ
ձագանգ»ի. 1912:

ՄԻՆԱՍ. Գ. ԳԱՍԱՊԵԱՆ (Ֆարհատ). —
Երբ Նիկոմիդիոյ գաւառին մէջ. տպ.
գատամարտ»ի. Պարտիզակ. 1913:

ԵՐԵՄՈՒ ԻՆՏԵՐՄԱՆ. — Գիտութիւնը
եղափոխութիւնը. Թրգմ. Վ. Զէյթուն-
ն. տպ. Մանուկ Յ. Գոչունեան. Կ.
իս. 1913:

ՎԵՐԵՆԻՍ ՀՈԼ. — Սերնդագործում և
այլն առողջարանութիւն. Թրգմ. Բիւ-
նդ Կէօգիւպէօյիքեան. տպ. Օ. Արզու-
ն. Կ. Պոլիս. 1913:

ՌՈՒԲԵՆ ԳԱՐԻԵԼԵԱՆ. — Ովկիանի
գաւառը, բնագիտական զրոյց. տպ. Օր.
Աղանեանի. Թիֆլիզ. 1913:

ՄԱՐԿԱԿԵՐԻ ԱՂՋԻԿՆ ու Խորհրդաւոր
բարեկարգ. — Ռուսերենից Թրգմ. Յովհ.
Ամանեան. տպ. Օր. Ն. Աղանեանի.
Թիֆլիզ. 1913:

Ս. Մ. ՇԱՀՆԱՋԱՐԵԱՆՑ. — Գործակա-
նը Մարտիրոսը. տպ. Ն. Աղանեան.
Թիֆլիզ. 1913:

ՈՍԿԻ ԱՂՋԻԿԸ. — Թրգմ. Լեւոն Մելիք-
ամեան. տպ. Ն. Աղանեանի. Թիֆլիզ.
1913:

Ա. ԲՈՋԱՍ. — Թրգմ. Ս. Թորոսեան.
Կ. Ն. Աղանեանի. Թիֆլիզ. 1913:

A. DORIAN. — A Victor Hugo,
Ode. éd. Ch. Nercès. Paris 1912.

— Appel aux Grandes Puissan-
ces et aux Peuples Européens. Pa-
ris 1913.

— La Question Arménienne et
les Solutions qu'elle comporte. Un
Projet d'Autonomie Arménienne de
la Cilicie — Mémoire Confidentiel
présenté aux Consuls des Grandes
Puissances en Cilicie par le Comité
Arménien de la Défense Nationale.
1913.

— Առաջնորդ խօսակցութեան և նա-
մակագրութեան Հայերէն և Ֆրանսերէն.
հետեւողութեամբ Տօրթ. Լպիւնկի. Կ. Պո-
լիս. Գրատուն Պ. Պալանց 1914:

ԱՐՍԵՆ ՏԵՐՏԵՐԵԱՆ. — Լեւոն Շան.
Սեփ և դասակրութեան երգիչը. Վաղար-
շապատ 1913:

МАЛАХІЯ ОРМАНІАНЪ БЫВШІЙ Кон-
стантинопольскій патріархъ. — Армян-
ская Церковь, ея исторія, ученіе, управ-
леніе, внутренній строй, Литургія, Ляте-
ратура, ея настоящее.

Переводу съ Французскаго. В. Рунтъ
МОСКВА — 1913

Haik Johannissian, aus Zgna (Kau-
kasus). — Das literarische porträt
der Armenier. Rötha bei Leipzig.
Druck von G. Apitz. 1912.

Archag Tchobanian. — Le peuple
Arménien, son Passé, sa Culture,
son Avenir. Paris. 1913.

M. A. Meillet. — Hypothèses sur
quelques emprunts de l'ancien ar-
ménien au latin. — De la compo-
sition en Arménien. — Extrait des
Mémoires de la Société de Lingui-
stique de Paris, tome XVIII. 1913.

Խ. Մ. ԲԱՐԱՅԵԱՆ. — Նոր Ընկերուհի.
Մանկական պիէս, մէկ արարածով. տպ.
Ն. Աղանեանի. 1913:

Մ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ. — Ճերմկուկ մե-
ռելը. Աւանդավէպ (Հարեւրամեայ Տօնիկէն
պատմուած և Հայրապետ Գալֆայեանէ ի
գիր առնուած). տպ. Ներսո և Սրապեան.
Մարզուան 1913:

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼՄԱՍԵԱՆ. — Յանցանք.
Էտիւդ. հրատ. Կով. Հայ. Հրատ. Ընկ.
տպ. Օր. Ն. Աղանեան. Թիֆլիզ 1913:
ՍԵՅՐԻ. — Ծիւղ ու ծաղիկ. Նովելաւ-
ներ և արձակ բանաստեղծութիւններ. հրատ.
տպ. Նոյն:

ԿՈՄՍ Ա. Կ. ՏՕԼՍՏՕՅ. — Խօսնն Ա.
հեղի մահը. ողբերգութիւն հինգ արա-
բուածով. թրգմն. Տիգրան Յովհաննիսեան.
հրատ. տպ. Նոյն:

ԱՆԻՌՆ ԶԵՌՈՎ. — Պատմուածքներ.
Թարգմն. Ռ. Խան — Ազատ. հրատ. տպ.
Նոյն:

Ա. Ս. ԳԻՐԱՆԻՊՈՎ. — Խելքից պա-
տուհաս. կոմ. չորս գործողութեամբ ու
տանաւորով. թրգմն. Լևոն Մանուէլեան.
հրատ. տպ. Նոյն:

ԼՈՒԻ ԲԱՅՐՈՆ. — Մանֆրէդ. ողբեր-
գական քերթուած (երեք արարուածով)
անգլ. բնագր. թրգմն. Տիրայր Վարդ.
հրատ. տպ. Նոյն:

ԳԻՒԻ-ԴԵ-ՄՈՊԱՍԱՆ. — I. Ճարպա-
գունդը. II. Զարդը. թրգմն. Փրանս. Ռ.
Խան — Ազատ. հրատ. տպ. Նոյն:

Վ. ՎԱԼԱԴԵԱՆ. — Բժիշկը, Դրամա
3 գործող. հրատ. տպ. Նոյն:

ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. — Պան: Լէյաը-
նանտ թոմաս Գլանի թղթերից. գերմ.
Թարգմ. Ա. Խահակեան. Կովկասի Հա-
յոց հրատ. ընկ. տպ. Օր. Ն. Աղանեան.
Թիֆլիզ 1913:

ՄԱՐԳԱՐ. — Վէպիկներ. 1. Քեռին.
2. Նամակ. 3. Բուքը. 4. Կայէնը. Կով.
Հայ. հրատ. ընկ. տպ. Օր. Ն. Աղանեան.
Թիֆլիզ 1913:

ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔԵԱՆ. — Հայ ժողո-
վրդական երգեր. N. 1-6 գիմել՝ Կով-
կասի Հայ բոլոր գրավաճառանոցներին:

ԳԵՌՈԳ ՍԱԿ. ԶԵՐԲԲՋԵԱՆ. — Երեք
խմբերգ. մշակեց ու ներդաշնակեց. — Ս.
Բեթերսպուրկ 1913:

ՍԱՐԳԻՍ ԲԱՐԻՈՒԴԱՐԵԱՆ. — Արեւելեան
պարեր. զաշնամուրի համար. Ս. Բեթերս-
պուրկ 1913:

Ռ. Ղ. — Երգեցողութիւնը Հայաստա-
նեայց Ս. Եկեղեցւոյ. Դ. Յորեկանական
(Շարականը Սրբոց Թարգմանչաց). քա-
ռածայն խմբի համար. N. 1-5. Սեպհա-
կանութիւն Հեղինակին. Մոսկուա:

ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔԵԱՆ. — Երկու երգ.
Օր. 2. հրատ. Բեմինէ Զաք. Զանփո-
ւտեանի. Թիֆլիս:

NIKOLAUS TIGRANOFF. —
Trans-Kaukasische Volkslieder und
Tänze — Bearbeitet und in Noten
gesetzt. Op. 1-10. Սեպհականութիւն
Հեղինակին. Աղեքսանդրոփոլ:

Հ. ԹԵՂՈՐ ՍԻՌՈՒՆԵԱՆ. — Փոքրիկ
առաջնորդը. տպ. Ս. Ղազար Վենետիկ
1913:

— Աւետարան ըստ Մարկոսի. Զէյ-
թունի գաւառաբարբառով. տպ. Ա. Յ.
Պոյանեան Կոստանդնուպոլիս 1913:

ՄԻՀՐԱՆ Գ. ՃԵՐՄԱՆԵԱՆ. — Ժամեր-
գութիւնը առաւօտեան և երգեցողութիւնը
Ս. Պատարագի ի պէտս Եկեղեցւոյ երգե-
ցիկ մանկանց. Գրատուն Պ. Պալենց. տպ.
Օ. Արզուման. Կ. Պոլիս 1913:

Դ. ԴԵՄԻՐՃԵԱՆ. — Բանաստեղծու-
թիւններ. Կով. Հայ. հրատ. ընկ. տպ.
Օր. Ն. Աղանեան Թիֆլիս 1913:

— Ղարարադի Հայոց հոգեւոր թմա-
կան դպրանոցի 75 ամեակը. տպ. Բ.
Տէր — Սահակեանի. Շուշի 1913:

ROUPEN ZARTARIAN. — Clar-
té Nocturne: traduit de l'arménien
par Archag Tchobanian, Edouard
Colangian et Grigor Essayan. pré-
face de Gaston Bonet-Maury. éd.
Ernest Leroux, Paris 1913.

CARLO FRATI. — La Libre-
ria del Prof. Emilio Teza donata
alla Marciana. Firenze 1913.